

ՄԵՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԳԵՇԻՆՃԻ — ՍԵՆԵ

(1865)

ՆՈՒՄԵՐՈ — 375

ԿՂԱՄ — ՄՈՒՀԱՐԵՄ ԿԱ

ՅՈՒՆԻՍ 10

ԱԼԱՖՐԱՆԿԱ 22 ՅՈՒՆԻՍ

ԱՄԻԹԱՆԵ ՅՈՒՆԻՍ 10 ԲԵՆՉԵՄԳԵ

Սըսըր վալիի վալաշանը Իսմայիլ բնաշ հազրէթլէրի, տիւն ախաւմ Լիթմանէյէ վիւսուլ պուլուրմուշլար տըր :

— Ղէպէլը Լիպանան մուլթասարը քը Տափուլէ բաշա հազրէթլէրի, քէզալք :

— Թրապուզան վալիսի Լիմին բաշա հազրէթլէրի քէզալք : Սիւշարաւ լէյ հազրէթլէրի Լըզըուլմ վիլայէթի նէ վալի նասպ պուլրուլլաւագ տըր տէնիր, վէ Թրապուզան Լըզըուլմ Գարս, Պայազլիտ վէ սալիր էյալէթլէր պու վիլայէթէ տախիլ օլաւագմը :

— Ֆրանսասա իմբէրաթորիշա հազրէթլէրի պիր պէջիւք պալօ վէրմիշ օլմաղ իլէ, տէվլէթը Լիլիէ սէֆիրլէրի Սէհէմմէտ Ղէմիլ բաշա, վէ Սաֆվէթ բաշա տախի տալլէթ պուլրուլուպ, էքսէրը էվիայը ու մուր զէվաթը միւշարալէյհիւմ իլէ միւլագաթ իթմիշլէր տիր :

— Սէրտարը Լըքէմ Լիւմէր բաշա հազրէթլէրի տախի Տօմայա ազիմէթ իտիւպ, Բաբա հազրէթլէրի իլէ միւլագաթ իթմիշ տիր :

— Սիւթէհայզանը սարրաֆանտէն, Սըսըրլըզատէ Պօղոս պէյ էֆէնտի, Լըարեան Ստեփան րահիպ հազրէթ :

լէրի իլէ սալը կիւնիւ Լիթմանէյէ մուլթասարլէթ իլէմիշլէր տիր :

— Սէքսիգօ իմբէրաթորու հազրէթլէրի, Սատրաղամ հազրէթլէրի նէ, Սէքսիգօ նըշանընըն Կրան Գօրտօն րիւթպէսինի կէօնտէրմիշ տիր :

— Շէյխ Լպտիւլ Գատիր հազրէթլէրի կէլէճէք հաֆթա Բարիսէ ալիմէթ իտէճէք տիր :

— Թէրաֆը հազրէթը Շահանտէն, մապէյնը Շիւմայուլն պաշքուլթիպի Լիմին պէյ էֆէնտի հազրէթլէրի Գաբուտանը էսպագ Սէհէմմէտ Լիլի բաշա հազրէթլէրինէ սիւալը իտթըրէ կէօնտէրիլմիշ տիր :

ԱՀԱՄԱԼ ԳՕՐՍԱ 9 ԶԻՆԻ

Ղիւմէնին մուլթաղըր օլուուլու մուպատէլէ մատտէսինէ նէ վագըթ թէլէպպիւս օլոււնաւաղը հէնիւլ հու մալիւմ տիւր, վէ պագը րիւլայէթէ նաղարէն վագաա եագըն կիպի կէօրիւնիւրսէտէ, միւսիւ Սէրթըն Բարիսէ ճէլպ օլոււնուպ, կէլէն բէնշէմ պէ կիւնիւ ալէլ աճէլէ օլ ճանիպէ ազիմէթ իթմիշ տիր, վէ Ֆրանսա վէ Լիթմանէ սարրաֆանը միւլթէպէրա նընտան պաղըլարը իլէ մուպատէլէ հագգընտա պիր հիւնիւ իթթիֆագ :

Իշպու Բուքնանէ հաֆթատա իքի տէֆա : Խանի սալը վէ բէնշէնպէ կիւնիւրի նէշ օլոււնաւագ տըր : Ֆիլթըր Լիթմանէտէ Սէհէմմէտը շափախտէ ապօնաթ օլանլար իլիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթըր 30 զուրուշ տուր : Լպտիւլ օլմայանլարա սէնէլիյի 60 վէ ալթըր այլըր 55 զուրուշ տուր : Տաշարարուա, բօսթա իւճրէթի իւզէրիմիլէ օլարագ, Սէհէմմէտա տպօնաթ օլանլար իլիւն սէնէվի 60 վէ ալթըր այլըր 55 զուրուշ վէ ապօնաթ օլմայան իլիւն սէնէվի 70 վէ ալթըր այլըր 40 զուրուշ տուր :

հոստունին սայ օլունուպ, պէջլէ պիր իթթիֆապ պաշա չըգմաորգձա, մուպատէլէ մատտէսինէ թէշէպպիւս օլունմասը նագապիլ կէօրիւնիւր:

Սիւսիւ 1 էնկքէնտիսի տախի Բա. րիստէ օլունպ, օրալարըն միւթէպէ. րանը սարրաֆանը իլէ մուգավէլէ իթ. մէքտէ տիր. մումայիլէյ քէսմէն Լ. սիթանէյէ տախի տավէթ օլունմուշ օլունուղունիտան Կեաքընտա սարրաֆա. նը մումայիլէյհիւմ իլէ պիր հիւնիւ իթթիֆապ հասըլիտէքէք Սիթանէ. յէ կէլմէսի տախի մէմուլ տուր:

Կէրէք պու իւմիպէր ք վէ կէրէք Լարբաձա շու արադըք տէրքէար օ. լան ֆէվգէլատէ ւագձէ պօլունու. 1 օնորա, Բարիւ վէ պու ճանիպտէ էվրաք ֆիաթլարընըն կէրէյի կիպի թէրէգգիսինէ մուճիպ օլունու տուր: Վէ շու կիւնէրտէ ալընան իապէք. լէրէ նազարէն, հէր թէրաֆիա իթ. թիֆապ մէյլ իւրադպէթ, վէ ագ. ձէ քէսրէթի ճիհէթի իլէ ա Խէրոքա սէրմայէ սահիպլէրի, ագձէլէրինի սէ. նէվի եիւզտէ իւլէ պիլէ գուլմանոր. մաղա րազը օլունուգլարընտան, օ հալ. տէ գաթի չօգ Լիզիլէ ալանդար պու. լունուպ, վէ օլ վէճհ իլէ օլունձուլար էլինտէ չօգլուգ պիր շէյ գալմայըպ, հէմէն ճիւմէսի Խէյտէյրէյ իրաաձը տանորգլարընպա եէրլէշմիշ տիր:

Պուրատա իսէ, գօնաօլիտէ իւզէ. րինէ եիւզտէ օթուղ փարա վէ ջն սէ.

նէլք սէրկի իլէ եիւզտէ գըրգ պէշ փարապա գատար իսթիգրաղլար օլ. տուղունտան, հէլէ գօնաօլիտէյէ կի. րիշմէք իսթէյէնէր, էսկիսի կիպի ֆա. հիշ ֆայիլէր վէրմէյէ մէճպուր օլուն. րուգ գօրգուսու իլէ կէրի տուրմագ. տա տըրլար:

Օն սէնէլքէրէ շու արաղք եի. նէ զիատէ պիր տուրկունուգ կէլէ. րէք կիւնտէ անձագ պիր գաշ եիւզ պին ղուրուշուգ շէյ ալըմ սաթըմ օլ. մագտա տըր, վէ պու կիւն. Լիզիլէ 56տպն եօգարը իքէն, ն սէնէլքէն. րին ֆիաթը 55 1/2 վէ 55 3/4 իւ թէ. ձալուգ իթմէ միշ տիր. պօրսատա եա. լընը Լիզիլէ ալըշ վէրիշ օլունուգձա, վէ Լիզիլէլէրին ֆիաթը կիւնտէ պիր գաշ տէֆա օն եիրմի փարա էնիպ չըգորգձա էվրաքը սայլընէնի օլուն. ձու ինտիտէ իթիպար պուլմասը մէ. մուլ օլունմաղ:

Ըրքէթը մալիյէ հիսսէլէրինի եէտիտէն պէշ էքսիլէ գատար 1 օն. րատա նըլըպ սաթըլմաղը թայմըլ ղազէթասը ֆիաթ ձէտվէլինտէն թէ. պէյեիւն իտէր:

ԼՈՒՈՂ ԳԼԿԵՆՈՒԹԻՒՆ

ՀԵՂԵՆԱՌԹԻՒՆ Տ. ԹԵՍԻՐ ԳԱՂԱՒԱՅԸ ԲԺՇԿԻ

ԹԱԳՄԱՆԵՆ Ի ԳԱՂԱՒԱՅԸ

ՄԱՆՈՒԷԼ ԲԱՐՈՒՆԱԿ ԻԹԻԻՃԵԱՆ

ԲԺԷԿ ԱՇԱԿԵՐ ՕՍՄԱՆԵՆ ԹԻՐՈՒՆ ԴԺԷՆԱՅԸ ԴԳՈՒՄ

ԴԵՍԻՐԻՔԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՍԱԼԸ			ՉԱՐԼԱՄ ԴԱ			ԲԵՆՇԵՄԳԵ	
	ՅՈՒՇԻՍ 8			9			10	
	Սաղա	Էօլէ	Լիւլա	Սաղա	Էօլէ	Լիւլա	Սաղա	Էօլէ
(Եճիտիլէ լիւսի ղ) . . . ԿՂ.	102 20	102 20	102 20	102 20	102 20	102 20	102 20	102 20
Սիւմաղէ լիւս 100 ղուրուշտա	66 38	66 27	66 25	66 34	66 28	66 28	66 32	66 28
Օն սէնէլք թէրլիլպաթ	55 10	55 10	55 20	55 20	55 20	55 20	55 20	55 20
Կիւնի 2/նձի գօնաօլիտէ	56 8	55 37	55 35	56 4	55 28	55 28	56 2	55 38
Լաշիւնիւ թէրլիլ	56 8	55 37	55 35	56 4	55 28	55 38	56 2	55 38
Թէրլիլպաթը րապիա	56 18	56 7	56 5	56 14	56 8	56 18	56 12	56 8